

# ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՆԱԽԱԴԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Posted on January 21, 2010 by Keghart



Category: [Opinions](#)





2009 թ. Սեպտեմբեր 18-19 Երեւանի մէջ կայացաւ Կազմակերպչական Կոմիտէի հերթական 11-րդ նիստը: Նիստին մասնակցեցան Կոմիտէի անդամները Ֆրանսայէն, ԱՄՆ-էն, Չոլիցերիայէն, Աւստրիայէն, Հայաստանի Հանրապետութենէն եւ Ռուսաստանէն: Անոնք քննարկեցին Կոմիտէի նախորդ նիստէն ետք կատարուած գործունեութեան արդիւնքները՝ առնչուած Համագումարի նախապատրաստական աշխատանքներուն հետ, նպատակ ունենալով Համագումարը կայացնել ոչ ուշ քան 2010 թ Նոյեմբերին Փարիզի (Սեւրի) մէջ: Մանրամասնութիւնները պիտի յստակացուին յաջորդ նիստին, որ պիտի կայանայ Ժընեւի մէջ 18-19 Դեկտեմբեր 2009-ին:



2009 թ. Սեպտեմբեր 18-19 Երեւանի մէջ կայացաւ Կազմակերպչական Կոմիտէի հերթական 11-րդ նիստը: Նիստին մասնակցեցան Կոմիտէի անդամները Ֆրանսայէն, ԱՄՆ-էն, Չոլիցերիայէն, Աւստրիայէն, Հայաստանի Հանրապետութենէն եւ Ռուսաստանէն: Անոնք քննարկեցին Կոմիտէի նախորդ նիստէն ետք կատարուած գործունեութեան արդիւնքները՝ առնչուած Համագումարի նախապատրաստական աշխատանքներուն հետ, նպատակ ունենալով Համագումարը կայացնել ոչ ուշ քան 2010 թ Նոյեմբերին Փարիզի (Սեւրի) մէջ: Մանրամասնութիւնները պիտի յստակացուին յաջորդ նիստին, որ պիտի կայանայ Ժընեւի մէջ 18-19 Դեկտեմբեր 2009-ին:

Կազմակերպչական Կոմիտէն անգամ մը եւս կը հաստատէ Նախաձեռնող խումբի Ուղերձի հայեցակարգային դրոյթները, որոնք հրատարակուած են 2006 թ. հայկական զանգուածային լրատուական միջոցներու մէջ (Երեւանի մէջ՝ ‘Հայաստանի Հանրապետութիւն’ Հոկտեմբեր 25-ին, ‘Կոլոս Արմենի’ Հոկտեմբեր 31-ին, Լոս Անճելիոսի մէջ ‘Նոր Կեանք’ Նոյեմբեր 16-ին, Փարիզի մէջ ‘Europe and Orient’ N 3, Կազմակերպչական Կոմիտէի Յայտարարութիւնը ‘Հայաստանի Հանրապետութիւն’ 2007-ի Յունուար 16-ին, եւայլն), եւ որոնցմէ հիմնականներն են՝

- Միասնական հայ ժողովուրդի՝ համայն հայութեան երկու հատուածներու՝ Հայաստանի Հանրապետութեան Արցախի հետ եւ Սփիւռքի՝ արեւմտահայերու (Օսմանեան կայսրութեան հայ քաղաքացիներու ժառանգներու) միջեւ դերերու բաշխումը, աշխատանքներու բաժանումն ու համաձայնեցուած փոխգործակցութիւնը այն հիմնական պայմաններն են, որոնք կրնան ապահովել Հայկական Հարցի յաջող եւ

արդիւնաւետ լուծումը՝ անոր արեւելահայկական եւ արեւմտահայկական դրոյթներով:

## **Արեւելահայկական տեսակետ (ՀՀ, Արցախ, Նախիջեւան, Կարս, Ճաւախք)**

- Հայաստանի Հանրապետութեան Արցախի հետ յարաճուն, կայուն եւ անվտանգ զարգացում, ժողովուրդի կենսամակարդակի աճ, երկրին մէջ ժողովրդավարական եւ ազատական գաղափարներու իրական կենսագործում, հայեւնադարձութիւն, դրացիներու հետ յարաբերութիւններու բարելաւում, համաշխարհային հանրութեան մէջ երկրի ներգրաւում, եւ այլն:
- Հասնիլ այն բանին, որ համաշխարհային հանրութիւնը ճանչնայ Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու իրաւունքը, որ ոտնահարուած է անոր մասնատմամբ 1920 թ. խորհրդա-թրքական արշաւանքներու հետեւանքով եւ ամրագրուած է 1921 թ. Մարտի 16-ին եւ Խորհրդա-թրքական պայմանագրով եւ Յուլիս 5-ի եւ 7-ի Ռուսաստանի Կոմունիստական (պոլշեւիկներու) Կուսակցութեան (ՌԿ(Բ)Կ) Կովկասեան պիւրոյի որոշումներով:
- Արցախի ազատագրուած տարածքներու իրաւական (տէ եւրէ) միացումը Հայաստանի Հանրապետութեան հետ:

## **Արեւմտահայկական տեսակետ (Արեւմտեան Հայաստան, Կիլիկիա, տարագիր արեւմտահայութիւն)**

- Հիմնել Արեւմտեան Հայաստանի՝ Մեծ Եղեռնէն փրկուած արեւմտահայերու (Օսմանեան կայսրութեան հայ քաղաքացիներու ժառանգներու ) Լիազոր Ներկայացուցչական մարմիններ (Արեւմտահայոց Ազգային Ժողով, Արեւմտահայոց Ազգային Խորհուրդ)՝ միջազգային կազմակերպութիւններու մօտ իրենց շահերը անմիջականօրէն ներկայացնելու եւ օրինական իրաւունքները պաշտպանելու համար, կապեր հաստատելու թրքական իշխանութիւններու հետ, բանակցութիւններ վարելու շահագրգիռ այլ կողմերու հետ՝ Հայոց Ցեղասպանութեան փաստի միջազգային ճանաչման, դատապարտման, հասցուած բարոյական, նիւթական եւ տարածքային վնասը հատուցելու համար, եւ այլն:
- Հասնիլ այն բանին, որ Օսմանեան կայսրութեան հայ քաղաքացիներու ժառանգները կարողանան անարգել եւ անվտանգ վերադառնալ իրենց հայրենիքը եւ կամ ըստ իրենց ցանկութեան ստանալ վնասուց հատուցում:
- Փրկել, պահպանել եւ զարգացնել արեւմտահայերու ազգային ինքնագիտակցութիւնը, լեզուն եւ ակնհայտները:
- Պահպանել եւ վերականգնել հայկական ճարհարապետութեան եւ մշակոյթի յուշարձանները Արեւմտեան Հայաստանի, Կիլիկիոյ մէջ եւ ժամանակակից Թուրքիոյ այլ տարածքներուն վրայ, եւ այլն:

Համայն հայութեան կարողութիւններու եւ ջանքերու միաբանումն ու գործունեութիւններու համաձայնեցումը հնարաւոր կը դառնան պաղ պատերազմի աւարտէն ետք, յետխորհրդային ազատութիւններու եւ վերականգնուած հայկական պետականութեան պայմաններուն տակ, հայոց ժամանակակից ազգային-պետական քաղաքական մտածողութեան ձեւաւորման գործընթացին շնորհիւ:  
Համաշխարհային հայութեան հաւաքական կամքի եւ միտքի, անոր ներուժի ծրագրուած եւ արդիւնաւետ օգտագործումը համահայկական նպատակներու իրագործման համար կը յանգեցնէ միջազգային կեանքի մէջ ինքնուրոյն հայկական գործօնի ձեւաւորման, ինչ որ հնարաւորութիւն կ'ընձեռէ հայ ժողովուրդին ինքնուրոյն կերպով տնօրինելու իր ճակատագիրը, պայմաններ կը ստեղծէ անոր անվտանգ եւ հեռանկարային զարգացման համար:

Կազմկոմիտեի Նախագահ՝  
Անուշաւան Դանիէլեան  
Կազմկոմիտեի Գործադիր Տնօրէն՝  
Կարէն Միքայէլեան

